

## ՀԱՅՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑՅՈՑ ՀԱՐԱԶԱՏ ՀԱՐԱՏԻՐ

### ՅՐԾՈՒՍԻ ՄԱՍԻՆ

Ամերիկայի Մշակ թերթի սիւնակներու մէջ ֆրոֆ. Մ. Մինասեան, Յունուարի կիսուն, զոհացում տալու համար թերթին ընթերցասէրներէն միոյն փափաքին, «Հայաստանեայց Եկեղեցւոյ հարազատ հաւատքը Յիսուսի մասին» վերոտուութեամբ ժլ յօդուածներէ բաղկացած երկար գրութիւն մ'ունի՝ ինչպէս յօդուածին առաջին սիւնակներուն մէջ իսկ կը շեշտուի «չափազանց մեծ կարեւորութիւն մ'ունի հարցը». քանի որ իրազանին ուսումնասիրութիւն մը, հիմնուած վարդապետական և պատմական տուեալներու վրայ, պիտի կարենայ լոյս մը սփռել երկար վիճուած խնդրոյ մը:

Թէպէտ այսպիսի ծանր և դժուարին հարցի մ'առջև, կը զգայ նա իր ուժին անբաւականութիւնը, մէկէ աւելի անգամներ խոստովանելով, թէ իր «անհասական միջոցները չեն թոյլատրեր, պահանջուած ժամանակն ու աշխատանքը նուրբը այսպիսի ուսումնասիրութեանց», բայց և այնպէս ասպարէզ կ'իջնէ իրբեւեկրականութիւն մը իր քրտնաշան հետազոտութեանց, յայտարարելով կանխապէս՝ թէ Հայաստանեայց եկեղեցւոյ դաւանանքը Յիսուսի մասին «Արմատապես կը տարբերի այնքան Յոյն ու Լատին որքան Բողոքական եկեղեցւոյ դաւանանքէն»:

Դաւանաբանական այսպիսի ծայրայեղ խզում մը «Բոլոր միւս ուղղափառ եկեղեցիներէ», պէտք էր անշուշտ պատմական զօրաւոր տուեալներու վրայ հիմնուէր, ոչնչացնելու համար, պատմական և դաւանաբանական այդ երկու եկեղեցի-

ներու դարաւոր յարաբերութեանց վրայ հիմնուած իրողութիւնները. և ֆրոֆ. Մինասեան այսպիսի արմատական բաժանման մը ի նպատ, կը խոստանայ նոյնքան զօրաւոր փաստեր ներկայացնել մեզ, որոնք բոլորովին ջախջախիչ ըլլան այդ դարաւոր պատմութեան: Լսենք թէ ինչ արժէք կու տայ նա իր փաստերուն. «Հոս մի քանի իրողութիւններ յառաջ պիտի բերեմ միայն, որոնք յտակօրէն և վճռականապէս կ'ապացուցանեն, ինչ որ պիտի ներկայացնեմ»: և քիչ վերջը «Իբրեւ իմ կողմանէս տեսութիւն կամ ենթադրութիւն չէ... Անժխտելի ապացոյցներու վրայ հիմնած եմ իմ բոլոր հաւաստումներս այս մասին: Պատմական ո՛ր և է լուրջ առարկութիւն կամ վէճ չէ կարող յարուցուիլ անոնց դէմ: Նիւթին հմուտ մասնագէտներու կողմէն միաձայնօրէն ընդունուած իրողութիւններ են անոնք»!...: Եւ հուսկ եզրակացնելով, ո՛ր և է տարակուսի պատգամային կը յորդորէ զմեզ «ստուգել թէ նման յայտարարութիւններ, անժխտելի իրողութեանց վրայ կը կենան կամ ոչ»: Մաղթելով որ «շմարտարիւր և մի միայն ձգարտարիւր թող ըլլայ վճիռ արձակող դատաւորը»:

Խնդրոյս աւագ կարեւորութենէն մղուած, կու գանք հաւաստելու որ ֆրոֆ. Մինասեան, Հայաստանեայց բոլորովին նոր եկեղեցի մը ստեղծելու նուիրուած, կը մոռնայ որ նոյն արմատական շեղումը կը հաստատէ նաեւ Քրիստոսի հիմնած և Առաքեալներու վարդապետած եկեղեցւոյ, ինչպէս նաեւ մեր ազգային եկեղեցւոյ Մ. Հարց, Լուսաւորիչներու, Մահակ-Մեսրոպներու դաւանանքին միջև: Ահա այս եր-

1. Տճ՝ Միւն 1930, Յունուար 14 - ֆետրուար 25.

կու կէտերն են որոնց վրայ կ'ուզեմ գրաւել ընթերցողներուն ուշադրութիւնը: Մօտենանց ուրեմն այդ առեւանջներուն և փորձենք թէ ստուգիչ յստօգործե՛ն և վճռակուսպիս կ'ապացուցանեն, թէ արդարեւ «անմիտոյի իրողութեանց վրայ կը կենան»:

Ինչ է գոր փրոֆ. Մ. Մինասեան ուզած է ապացուցանել Մշակի երկար սրուակներուն մէջ. պիտի ըսենք նախ, որ նա մեծապէս կը շեղի յօդուածի վերտառութենէն, դաւանարանական ինդրէ մը աւելի, ընկերային հարց մը յօդուածին վախճան դնելով, մղուած թերեւս ազգային ներկայ կացութենէն, Հայաստանի և գաղթականութեանց մէջ ապակեղբոնացման դիմող, և օր օրին ազգին օտարացման և քնաջնջման սպառնացող աղէտին ի տես: Իայց թէ որքան սպօրինի է, նպատակի օրինաւորութենէ եզրակացնել նաեւ միջոցներու օրինաւորութիւնը, զայն լաւ գիտեն ընթերցողները:

Փրոֆ. Մ. Մինասեան, Բ յօդուածով իբրեւ նախապարտաւորութիւն, կը պարզէ մեր առջեւ Պօղոս Սամոսացւոյ վարդապետութիւնը Յիսուսի մասին, հակադրելով զայն ուղղափառ մարդպետութեան հետ. քանի որ ան, ըստ փրոֆեսորին, կը ներկայացնէ Հայաստանեայց եկեղեցւոյ տիպոր դասանակը, նշանակենք անոր զըխաւոր կէտերը. 1. Յիսուս սոսկ մեղանչական մարդ մ'էր. 2. Նա իր անձնական կամքին զօրութեամբ և Մ. Հոգւոյն ներգործութեամբ, նուանց մեղք և ապրեցաւ անմեղ կեանք մը. 3. Այս աստուածանուէր կեանքին շնորհիւ, Յիսուսի կամքը աստուածային կամքին հետ կատարելապէս համերաշխ կ'ընթանար, նոյնա՛նալու աստիճան: 4. Ի Յորդանան Մկրտատքեան ստե՛ն Ս. Հոգւոյն իմամբ ընտրուեցաւ ան ըլլալու, Որդի Աստուծոյ, Գրիստոս, Փրկիչ:

Նման քրիստոսարանութեան մը հետեւանքներն յայտնի են. որքան ալ անձնական կամքը զօրաւոր ըլլայ և Սուրբ Հոգւոյն ներգործութիւնը ազդու, այդ սոսկ մեղանչական բնութիւն ունեցող անձը,

սկզբնական մեղքէ ազատ չէք կրնար Ձեռքերեստան տարուան շրջանին, որ կանխեց Յորդանանու Մկրտութիւնը, քանի որ «ի Յորդանան Մկրտութեան ստե՛ն Ս. Հոգւոյն իմամբ, ընտրուեցաւ ան ըլլալու Որդի Աստուծոյ, Գրիստոս, Փրկիչ» և մասնաւորապէս յղութեան շրջանին, յորում անձնական կամքի շուքն անգամ գոյութիւն չունէր: Եւ դարձեալ, նման աստուածացում մը չէր կրնար երբեք անձնաւորապէս փոխել այդ սոսկ մարդը, յՈրդի Աստուծոյ, այլ պարզապէս Որդեգործեան տիտղոս մ'էր որ կ'աւելնար նախկին բընութեան վրայ: Եւ արդէն այս եզրակացութեան առաջնորդած են վերոյիշեալ դաւանական սկզբունքները զփրոֆեսոր Մինասեան, որ մէկէն աւելի անգամներ կը յայտարարէ թէ Հայաստանեայց եկեղեցին զՅիսուս ոչ թէ Որդի Աստուծոյ, այլ պարզապէս Որդեգործ մը կը խոստովանի:

Այսպիսի քրիստոսարանութիւն մը, թէ որքան կը հակասէ Նոր կտակարանի յայտնի վկայութեանց և Առաքելական հաւատքին, ծանօթ է ամենուն. առ այս մեր նպատակէն չշեղելու համար, քանի որ վկայութիւններու յիշատակութեամբ միայն կը բաւականանանք Յովհաննէս Աւետարանիչ, իր աստուածարանական ճառը կը վերջացնէ սա խօսքերով. «Եւ Բանն մարմին եղև և բնակեաց ի մեզ»: Պօղոսի թղթոց մէջ եւս կը կարդանք այս խօսքերը Յիսուսի մասին. «Որ է կերպարանս Աստուծոյ է, և ոչ ինչ յափշտակութիւն համարեցաւ զլինելն հաւասար Աստուծոյ. այլ զանձն ունայնացոյց, ըզկերպարանս ծառայի առեալ, ի նմանութիւն մարդկան եղեալ և կերպարանօք գտեալ իբրեւ զմարդ...» ուրեմն ի յաւիտեանք ի կերպարանս Աստուծոյ է, և ի ժամանակի գեղեցարանս ծառայի առ, ունայնացնելով զանձն, և ոչ հակառակաբար. ինչպէս պիտի ըլլար եթէ աստուածացումը ժամանակաւ յետադասուէր մարդկութեան: Նմանապէս Նիկողոսմոսի հետ

1. ՅՎԷ. Ա. 14. — 2. Փիլիպ. Բ. 6-9.

խօսելով Յիսուս, կը վկայէ իր անձին հա-  
մար. «Այնպէս սիրեաց Աստուած զաշխարհ,  
մինչև ե գՈրդին իւր միածին ես»։ Այս  
հարազատ որդիութեան իրաւունքն է, զոր  
Յիսուս այնքան անգամներ կը բացատրէր  
ու կը պահանջէր ժողովուրդէն. և այնպիսի  
բացարձակ և վճռական շեշտով՝ որ ամէն  
տարակոյս կը փարատէր. Հրեաները շատ  
անգամներ յայտնած էին իրենց կատա-  
ղութիւնը, եւ իրբւե հայրոյիչ փորձած  
էին քարկոծել զինքը, որովհետեւ «զանձն  
իւր որդի Աստուծոյ» կոչած էր — Նոյնը  
կը վկայէին առաքեալներն ալ, երբ թա-  
փօր լեռնէն իջած ատեն, Յիսուս հետ լսե-  
լու ժողովրդեան կարծիքը իրեն մասին,  
կը հարցնէր անոնց. «Իսկ զուր զո՞ ոք  
ասէք զինէն թէ իցեմ»։ Պետրոս թարգ-  
ման եղած ամենուն, կ'աղաղակէր. «Գու  
ես Քրիստոսն Որդի Աստուծոյ կենդան-  
ւոյ»։ և Յիսուս առաքելոց հաւատքը կը  
հաստատէ, պատուիրելով անոնց, որ առ  
ժամ ոչ մէկու յայտնեն զայն։

Յիսուսի այսքան վճռական և անսպ-  
ման հաստատութիւնը, իր աստուածու-  
թեան մասին, տարբեր կերպով չէր կրը-  
նար հասկցուիլ նաեւ քահանայից և օրէն-  
ուսոց վարդապետաց դասէն. որոնք տես-  
նելով որ Նա լուսութեամբ միայն կը պա-  
տասխանէր սուտ վկայութեանց. քա-  
հանայապետը օրինական բանաձեւով մը  
ըսաւ իրեն «Երդմեցուցանեմ զքեզ յԱս-  
տուած կենդանի, զի ասացես մեզ՝ թէ  
զու ես Քրիստոսն Որդի Աստուծոյ»։ և  
երբ Յիսուս վճռական պատասխանող մը  
կը հաստատէր թէ «զու ասացեր»։ ուր  
այլեւս այլաբանութեամբ կամ որդեգրու-  
թեան իմաստով ըմբռնելու կարելիութիւն  
չկար, քանի որ դատատանական քննու-  
թիւն մը ըլլալով՝ յանուէ Աստուծոյ կ'եր-  
զուրնցուէր, անոր անուամբ՝ զոր այնքան  
անգամներ իր Հայրը կոչած էր. և հա՛ս  
դատատանական ատեանը՝ որ լու ըմբռ-  
նած էր նման յայտարարութեան մը ուժը,  
աղաղակեց, «հայհոյեաց... հայհոյեաց...»  
և քահանայապետը պատռեց պատմուճանը,

որ ըստ օրինաց աստուածութեան դէմ ան-  
լուր նախատինք մը կը նշանակէր։

Հոս դիտումնիս քրիստոսաբանութիւն  
մը ընել չըլլալով, կը կնքենք Յովհաննու  
աւետարանչին այս վերջին խօսքերով,  
ուր ակն յայտնի պիտի տեսնենք, որ աւե-  
տարանագրութիւններն ու առաքելոց քա-  
րոզութիւնները, ուրիշ բանի համար չէին,  
եթէ ոչ Յիսուսի աստուածութիւնը ապա-  
ցուցանելու, «Այլ այս, այնչափ ինչ գրե-  
ցաւ, զի հաւատացէք եթէ Յիսուս Քրիս-  
տոս է որդի Աստուծոյ»։ — Ահա թէ որ-  
քան կը շեղի Փրոֆ. Մինասեան ճշմար-  
տութենէն, ստեղծելով հայաստանեայց  
եկեղեցի մը, որ կը հակասէ Քրիստոսի  
հաստատած, առաքելոց և առաջին քրիս-  
տոնէից հաւատացած ու քարոզած եկե-  
ղեցւոյն։ Հիմնադրատակ կործանելով, մեր  
Հայրց այն սրբազան աւանդը, որ տարի-  
ներու շրջանին, հանդիսացաւ ազգային յա-  
փտեանական պարծանքը՝ առաջնութեան  
սխաղոսով, որուն ջատագով կանգնեցաւ  
դարուց ի դարս, այնքան մարտիրոսներու  
արիւնը։ Բայց Փրոֆ. Մինասեան կը պնդէ,  
թէ ունի պատմական անվիճելի փաստեր,  
որոնց մասին ո՞ր և է կասկած կարելի չէ  
յարուցանել. տեսնենք ուրեքն զանոնք ալ։

«Նշանակալից իրողութիւն մըն է, կ'ըսէ  
նա, մեր նիւթին համար, սա պարագան,  
որ Սամոստացի Պողոսը դատապարտող  
եկեղեցական ժողովին կարեւոր մէկ ան-  
դամն էր նաեւ կեսարիոյ հռչակաւոր ե-  
պիսկոպոսը, Հրաշագործ Գրիգորը, որու  
եպիսկոպոսութեան ատեն տեղի ունեցաւ  
Գրիգոր Լուսաւորչի կեսարիա փախցը-  
ւիլը»։ Փափաքելի է զիսնալ թէ ինչ նշա-  
նակութիւն է որ կը տրուի զուտ պատ-  
մական իրողութեան մը, որ ոչ մէկ կապ  
ունի դաւանական խնդրոյ մը հետ. և եթէ  
մասնաւոր նշանակութիւն մ'ալ ունի, բո-  
լորովին հակառակը կ'ապացուցանէ։ Բայց

1. Յովհ. Գ. 16. — 2. Մատթ. ԺԶ. 13-17. — Մարկ.  
Ը. 27-30. — Ղուկ. Թ. 18-21. — 3. Մատթ. ԻԶ.  
63-66. — Մարկ. ԺԳ. 61. — 4. Յովհ. Ի. 31.

մենք ձգենք նման անհիմն ենթադրութիւն- ները, որոնք ուրիշ բան չեն, եթէ ոչ, իդժը ըզձեցեալը:

Յարգելի յօղուածագիրը, երբորդ յօղ- ուածով կը սկսի իր թէզիսն շատագովա- կանը. բայց զժբարխտաբար առաջին տռ- ղերէն կը ստիպուի խոստովանիլ, թէ Ե դարուն արդէն « Բիւզանդական եկեղեցւոյ ազդեցութիւնը գերակշիռ դիրք մը ստացեր էին, Հայաստանեայց եկեղեցւոյ մէջ » . այնու հանդերձ բացորոշ ապացոյցներ կը յուսայ գտնել: Անա անոնցմէ առաջինը, զոր « Մեծ պահէքի ատեն կարդացուած Եարականի մը մէջ Ս. Մկրտովայի կողմէն գրուած կը կարդանք « Չհին մարդն նո- րոգելով Փրկիչն ի մկրտութիւն գայ այսօր, զի զապարանեալ յնորիսն ջրով նոր գոր- ծեացէ, անապական զգեստ փոխարէն տա- լով մեզ. անցողաբար բռնք որ այս շարականը մեծ պահոց հետ ոչ մէկ կապ ունի, և կ'երգցուի Յայտնութեան ութե- ռորդ օրը, որ նուիրուած է Յիսուսի մկր- տութեան. իսկ հեղինակը, միգի ծանօթ աղբիւրներ, կ'ընծայեն զայն Մովսիսի Խորենացւոյն կամ Անանիա Երազմաստի: Փրոֆեսորը այս սողերուս մէջ այնքան յայտնի ապացոյց կը տեսնէ, որ « Բա- ցատրութեան չկարօտիք այս նախադա- սութիւնը » ըսելով կ'անցնի: Մինչ ընդ- հակառակն իրեն թէզիսն համար փաստ մը ըլլալէ աւելի, անոր հերքումն է. որով- հետեւ « հին մարդը » Ալգամ, հակադրուած է « նոր մարդոյն » որ է նոյն ինքն Յիսուս, ըստ առաքելոյն. որ առաջնոյն բնութիւնը զգեցած՝ իր անձին մկրտութեամբ, որուն կարօտ չէր ամենեւին, կու գայ սրբելու մեր ապականեալ բնութիւնը, այսու հաս- տատելով մկրտութեան խորհուրդը. որպէս « զի զապականեալ բնութիւնս, որ է ըսել, մեր ապականեալ բնութիւնը, ջրով նորս գործեցէ անապական զգեստ փոխարէն տալով մեզ »: Արեմն Յիսուսի մկրտութիւնը անհատապէս իր բնութեան նորոգման հա- մար չէր, այլ մեր սկզբնական և ներգոր- ծական միջոց ապականեալ բնութեան հա- մար: Այս մեկնութիւնը այնքան հարա-

զատ է վկայութեանս, որ եթէ Փրոֆեսորը շարականիս նախորդ և յետագայ տուները, թիչ մը կարդացած ըլլար, պիտի հրաժա- րէր զայն փաստ մը ընտրելէ. այսպէս դ- տան մէջ կը կարդանք « Չքեզ որ հոգեով « ջրով մաքրեցիք զմարդկան աղտոտու- րիս... » զ. տան մէջ « Ջրով կիզու զմեզս մեր այսօր... և զովացուցանէ զայխարնս աստուածային ջրով » . և վերջին տան մէջ աւելի եւս յայտնի հակադրութեամբ մը « Մկրտի Քրիստոսս և սրբիկն ամենայն արա- յածք... » :

Երկրորդ ապացոյցն ալ լուազոյն բախ- տի չէ արժանացած. առած է զայն Եղի- շէի « Ի մկրտութիւն Քրիստոսի » ճառէն, այս խօսքերով. « Հոգին աղանակերպ տեսեալով զապականութիւն արարածոց վերստին հրաշագործեաց » . . . » և իսկոյն Փրոֆ. Մինասեան. մեծ յաղթանակի գո- հունակութեամբ կը յաւելու « Այսպէս Եղիշէ Յիսուսի Աղամական մեղսակոն մարմնոյն մկրտութեամբ, վերստին հրա- շագործուիլը կը յայտարարէ » . բայց քնա- կան է որ՝ այս անգամ ալ պարզապ նե- տուած ցանցը պարզապ իր ժողովէ, վասն զի այդ հրաշագործուած ապականութիւնը ոչ թէ Յիսուսի էր, այլ արարածոց, որուն յոգնակի ձեւն իսկ կը մատնանշէ զայն. և եթէ ընթերցումը երկու սող վերէն սկը- սուէր կասկածն անգամ պիտի չըզոյնար, վասն զի յայտնի պիտի տեսնուէր հակա- դրութիւնը. « Արդ ի սկզբանն ջրէր Հո- գին Մուրբ ի վերայ ջուրը, առ ի յորինել զսարք սարարածոց, որ կոխեաց նախան- ձաւոր թշնամին: Աստ Հոգին աղանա- կերպ տեսեալով զապականութիւն արա- յածոց վերստին հրաշագործեաց »: Որքան փափաքելի էր, թիչ մը աւելի լրջութիւն յօղուածագրիս կողմանէ վկայութեանց հանդէպ:

Ծանրապէս կը մեղանչէ Նա, երբ ու- զածին պէս կ'եղծանէ և կը կրճատէ վկա- յութիւնները, երբ հակառակ փաստ մը կը

1. Տես Մատենադրութիւնց Եղիշէի. « Ի Մկրտու- րիս Քրիստոսի ». էջ 228. Ի վեհտեմէ 1898.

տեսնէ անոնց մէջ, ահա ակն յայտնի օրինակ մըն ալ: Եղիշէի նոյն ճառէն բերելով ուրիշ հատուած մը եւս, յորում՝ խոսացած կը տեսնէ Մկրտութեան աստի, Ս. Հոգւոյն իշմամբ, Յիսուսի բնութեան մէջ կատարուած հրաշագործութիւնը. ահա հատուածը «Աստուած է Գրիստոս աստուածացոյց և զՅովհաննէս... Այլ մի հրատուացէ զքեզ ասացեալքդ եթէ աստուածացոյց զՅովհաննէս, որ և զիս աստուածացուցէ, ըստ այնմ...»: հարցնենք նախ Փրոֆ. Մինասեանին, որ բառերուն մէջ է արդեօք, այդ խոսացած ճշմարտութիւնը. մինչ իրականին մէջ իր մտքի սեւեռումն է, և ոչ ուրիշ բան. և երկրորդ թէ ինչ իրաւամբ կը կրնատէ վկայութիւնը, դրժելով հարազատութեան, ճիշդ հոն, ուր վճռական հարուած մը կու տայ իր մտացածին եկեղեցւոյն և դաւանանքին, ահա վկայութիւնը ամբողջութեամբ. «Աստուած է Գրիստոս, աստուածացոյց և զՅովհաննէս. Գրիստոս շնորհամբ, իսկ Յովհաննէս ըստ նորին: Որպէս է Որդի Աստուծոյ շատ շնորհակ Աստուծոյ, իսկ Յովհաննէս և որ ըստ նորա՝ հաւատովք որդիք ըստ շնորհաց, Այլ մի հրացուցէ զքեզ...»<sup>1</sup>:

Հինգերորդ դարէն վերջ կը գտնենք զմիջ ժիւ. դարու կարկառուն դէմքերէն միոյն Ս. Ն. Ծնորդալոյ դիմաց, որուն ըով Փրոֆեսորը կը յուսայ գտնել կորովաբան ջատագով մը իր դատին. բայց որքան մեծ կ'ըլլայ յուսախարութիւնը, երբ վկայութեան մը ինդատիւրուած մեկնութեան դէմ, կը գտնէ հայրապետիս անթիւ վկայութիւնները. և անոնցմէ մին միայն յիշելով, «Կ'զբարկացնէ՝ բանաբոլբով զինքը իրբն ֆաղկեղոնական մը, և կը վերջացնէ սա խօսքերով, որոնք իր անձին իսկ դատապարտութիւնը կը ստորագրեն. «Մեքուսպի և Եղիշէի կողմէն Յիսուսի մկրտութեան ընծայուած հրաշագործ փոխակերպութեան հետքն անգամ չէ մնացած Երևորակի ներկայացուցած հաւատքին մէջ. ի ձեռն անապական էր Յիսուսի մարմինը և մկրտութեամբ փոփոխման կարելիութիւնն անգամ չկար այլ եւս»: — Մենք

պիտի յիշեցնենք Փ. Մինասեանի, որ ուղղափառ եկեղեցին, երբ կը խօսի Յիսուսի Ազամէն ասած մեղանչական բնութեան վրայ, մարդկային բնութիւնը ատանմին առնուած կը նկատէ, և եթէ կարելի է այսպէս բացատրել, նախ քան աստուածային բնութեան հետ միանալը, կամ լաւ եւ՝ ըստ որում Աղամայ որդի. և այս իմաստով կը գործածէ հայրապետս իր առաջին վկայութեան մէջ, ինչպէս յայտ է ամբողջութեանն:

Թերեւս նոր ապացոյց մը գտնալու յոյսով, Փրոֆ. Մինասեան կրկին կը վերադառնայ Կ զար, Ազատանգեղոսի մէջէն որսալու Իրաւ վկայութիւններ, որոնք զրեթէ բառ առ բառ նոյն ըլլալով, կը ներկայացնենք անոնցմէ առաջինը. «Եւ Նա (Յովհ. Մկրտիչ) ետ զքահանայութիւն զօծութիւն և զմարգարէութիւն և զճազաւորութիւնն ցՏէրն մեր Յիսուս Գրիստոս»:

Այս երկու հատուածներէն կ'զբարկացնէ յօղուածագիրքը, թէ ըստ Լուսաւորչի, Գրիստոս ճշմարիտ Աստուած չէր, քանի որ մարդկեղէն արարած մը ազրիւրն էր իր քահանայութեան. բայց նման եզրակացութիւն մը կարեկցութեան արժանի է, քանի որ ինքն իսկ կը խոստովանի, թէ Ազատանգեղոսը առջեւը չէ ունեցած, տեսնելու համար թէ որքան կը հակասէ այդ մեկնութեամբ, նոյն զրքի մէջ, Գրիգոր Լուսաւորչի ընծայուած վարդապետութեանց: Մենք առանց այդ վկայութեանց դիմելու, շարունակենք այդ հատուածին ընթերցումը, գտնելու համար անոր հարազատ մեկնութիւնը, թէ Գրիստոս լրումն է և ազրիւր այդ ամէն շնորհաց: «Եւ կատարեցաւ մարգարէութիւնն Յակովբայ՝ յասելն առ որդիս ազգին իւրոյ թէ մի պակասեացէ պետութիւն իշխանութեան, մինչև եկեցէ այն, որոյ իւր քաջատարին»: Ուրեմն ուրիշէն առնելու պէտք չունէր. և քիչ մը վար. «Եւ այսպէս մի

1. Մասնագրութիւնք Եղիշէի, էջ 232, ի վեցերորդ 1838. — 2. Ազատանգեղոս, էջ 320-21, վեցերորդ 1862:

ըստ միողջ եկեալ աւանդութիւնքն մինչեւ  
ցեղովհաննէս, և Յովհաննէս ես զօրանցի  
պահետիս Տեսահ իրոյն»:

Ծննդեան և յայտնութեան տօնախում-  
բութիւններէն բերուած փաստերն ալ, չեն  
կրնար արժէք մը ունենալ, վասն զի Դեկ-  
տեմբեր 25ի ծննդեան տօնը, արեւմուտքի  
մէջ նոյնքան հնութիւն ունի, որքան ա-  
րեւելքի մէջ Յունուար վեցինը, որուն  
միացած էր նաեւ ծննդեան տօնը. երկուքն  
ալ Գ դարուն սկիզբը: Իսկ Յովհաննէս  
Մկրտչի, հնագոյն ժամանակներէ ի վեր  
Հայոց քով տօնուիլը, անոր նշխարաց  
գոխարութեան հետ միացած էր, որուն  
հետ կը տօնուէր նաեւ Աթանազիոնէս եպիս-  
կոպոսի: Ետս մը մարտիրոսներ տօնուած  
են, մի քանի տէրունական տոներէն առաջ.  
բայց ինչ Քստեանը անկէ:

Փրոթ. Մինասեան, թերեւս իր նախորդ  
ապացոյցներու փայլէն շլացած. . . ձախ  
ու աջ վճիռներ կ'արձակէ, և ամէն տեղ  
իւր մտքի սեւեռումներ տեսնելու մարմա-  
ջով, պատմական զէպքեր կը հաստատէ  
ու կը մերժէ, առանց ո՛ր և է փաստի: Մենք  
կը ձգենք զինքը իրեն մտացածին զտան-  
ցանքներով միտքարուիլ, և միայն մի քանի  
հատին կը պատասխանենք, որոնց յօդու-  
ածագիր մասնաւոր կարեւորութիւն մը տը-  
ւած է:

Բարկէն կաթողիկոսի «Թուղթ Հայոց  
ի Պարսս առ ուղղափառս» երկու նամակք  
ներու մէջ Փ. Մ. կ'երազէ գտնել հարա-  
զատ աղբիւրը իր զաղափարած «Հայաս-  
տանեայց հատորին», և իրաւամբ, զի  
ըստ առածին չհաշուուած պտուղը միշտ  
աւելի համեղ է, քանի որ բախտը չէ  
ունեցած նա տեսնելու զանոնք, և միւս  
կողմանէ յայտ հայագէտ Փ. Մարկէրն ալ  
իրեն համակարծիք կը գտնէ: — Մենք  
նամակի մի քանի հատուածներով պիտի  
ցուցնենք թէ որքան անհիմն են իրենց  
սակակալութիւնները: Ետիս ըսենք, պատ-  
գամաւորները Պարսկաստանէն էին և ոչ  
Պարսկահայաստանէն, ինչպէս կը փա-  
փաքի յօդուածագիրը, հետեւաբար նա-  
մակն ալ «ի Պարսս» գտնուած ուղղա-

փառաց ուղղուած. և Բարկէն Յունական  
բաժնին մէջ չէր որ կը նստըր, այլ «յԱյ-  
բարատ գաւառ. . . ի Դուրին քաղաք, և  
կեալ հասին առ մեզ արք ոմանք. . . ի  
Տիգրանէ, և ի Գարսիական և ի Վենարատայր  
նահանգէ»: Իսկ զբանէ Նիկիական հաւատք  
ունէին անոնք, ինչպէս կը վկայեն պատ-  
գամաւորները. «էր հաւատա ունիմք զայս  
ի նախնեաց հարց մերոց զճշմարիտ, երեք  
հարիւր տասն և ութիցն ի Նիկիա ժողո-  
վելոց»<sup>1</sup>. ուրեմն Նիկիական հանգանակը ա-  
ռաջին անգամ Բարկէնէն չէր որ պիտի  
ընդունէին: Բայց այս սրբազան աւանդը  
սկսաւ եղծանիլ ապականիչ զայլերու ձեռ-  
քով. որոնցմէ մին էր նաեւ Պողոս Սա-  
մատացի, Հայաստանեայց եկեղեցոյ հիմ-  
նադիրը ըստ Փրոթեոսը Մինասեանի! . . .  
— կը պատմեն նաեւ նոյն պատուիրակ-  
ները, թէ այս բուրը չարեաց պատճառն  
էր. «Բարէ Ասորեստան կաթողիկոս, և  
այլ որ և պիսկոպոսք են Նեստորիա-  
նոսք»<sup>2</sup>. որոնք այլ և այլ արանդաւոր-  
ներու վարդապետութիւններով խառնա-  
բան մը շինած կը քարոզէին, և կը խա-  
բէին ժողովուրդը, ըսելով. «Թէ Հոռոմք և  
Հայք և Վիրք և Աղուանք՝ զնոյն կանոն  
և հաւատա ունին զոր մեքս ունիմք»<sup>3</sup>:  
Որոնց կը յայտարարէ Բարկէն կաթողի-  
կոս իր թղթովը, թէ «ձանուցանեմք ձեզ  
եթէ Հոռոմք, և մեք Հայք և Վիրք և  
Աղուանք զհայհոյութիւնս զայս ոչ ընկա-  
լաք և ոչ ընդունիմք և ոչ հաղորդիմք ոչ  
հաւատամք, այլ նզովեմք»: Եւ ընդհա-  
կառակն յականէ յանուանէ կը դաւանին  
Տիեզերական առաջին երեք ժողովները ու  
անոնց դաւանած հաւատքը: Նիկիոյ՝ որուն  
հանգանակը զրեթէ բառ առ բառ կը յի-  
շատակուի թղթոյս մէջ, Եփեսոսի և Կ.  
Պոլսոյ ժողովները: Որոնց դէմ Փ. Մ. իր  
սովորական քաջութեամբ, առանց ո՛ր և է  
փաստի կը վճռէ, թէ հայք երբեք չեն  
ընդունած անոնցմէ և ոչ մին, հակառակ  
դարաւոր պատմական ապացոյցներու, կո-

1. Գիրք Քրթոց էջ 43, Թիֆլիս 1901. — 2. Տես  
անդ. էջ 43. — 3. Անդ. էջ 45. — 4. Անդ. էջ 46:

չելով փաստացի ճշմարտութիւնները «Պարապ խօսքեր»!...

Մասնաւոր հրապոյր մ'ունին Փ. Մ.ի համար, այն ամէն աղանդ որ Հայաստանի մերճակայ սահմաններու վրայ երեցած են, անոնց իւրաքանչիւրին Փրոթօնորդ կարծես կ'ուզէր Գատաւորաց գրքին այն առակաւոր հրաւերը թէ «Եկ, թագաւորեա ի վերայ մեր»։ յորուն կը պատասխանեն այդ դժնիկները «Ել արդարեւ օծանիցէք զիս թագաւոր ի վերայ ձեր, եկայք ծածկեցարուք ընդ հովանեաւ իմով՝»։ Արդարեւ կարեկցութեան արժանի Փ. Մ. երբ ձգած մեր ազգային, կրօնական և զիտական արժանիքները, պարծանքի առարկայ կը փնտռէ Պաղիկեանց Արեւմուտքի մէջ կատարած կործանարար դերին մէջ։ Եւ անլուր ժպրութեան մը կը յանդգնի պղծել, մեր ազգային սարութիւնները, նոյնացնելով Հայաստանեայց եկեղեցին Պաղիկեանց չար աղանդին հետ։ Գրիգոր Լուսաւորիչն անգամ կ'ոչելով Պատրիկեան մը։ Բայց չզարմանանք, վասն զի թիչ վերջ նոյնքան խանդավառութեամբ պիտի նոյնացնէ նա Հայաստանեայց Եկեղեցին, Նորաաղանդ բողոքականաց, և կամ պիտի երթայ անոր ծագումը փնտռելու, Եփրատ—Տիգրիսի հովտին մէջ քնակող հնադարեան Սումեր—Աքադեան ժողովրդոց քով։ Փաստեր չփնտռենք իրեն քով, պատմական այնքան յայտնի ճշմարտութեանց ղէմ արձակուած յախուռն վճիռներուն ի նպաստ, վասն զի «Նա ասաց և եղև, հրամայեաց և հաստատեցան»...։

Փրոթօ. Մ. իր տգիտութիւնը միայն կը հրապարակէ, երբ Նիկիական հանգանակին վրայ, իր գաղափարած Եկեղեցւոյ կողմանէ աւելցուած կը համարի մեր հանգանակին սա խօսքերը. «Որով էստ մարմին հոգի և միտք և զամենայն որ ինչ է ի մարդ»։ մինչ նոյն բառերով կը գտնենք զայն արդէն Կ. Պոլսոյ հանգանակին մէջ՝, աւելցուած Ապոլոնարի չար աղանդին ղէմ, որ կը մերժէր մարդկային հոգին և միտքը ի Գրիտոսոս։

Իրբև եզրակացութիւն մը այս փառա-

ւոր ապացոյցներուն!... որոնց այժէքը մեզի ծանօթ է արդէն. Փ. Մ. աստուածարանի մը շէշտով, Գրիտոսոսի մարդկային բնութեան անմեղանչականութիւնը պաշտպանող ուղղափառ վարդապետութեան ղէմ կը գիւնուի, կ'ոչելով զայն «անուխ ստորիս մը, որ հազար հինգհարիւր տարիներէ ի վեր զՅիսուս մարդկութեան կը ներկայացնէ կեղծ դիմակով!...» մինչ «Յիսուս ըստ մերս Հայաստանեայց Եկեղեցւոյ հաւատքին... մահխանցոյ մարդոս բոյր ծառանգակն ցանկորթիւնէրով ու կիրքերով օծտուած միակ էակ մըն էր»։ Եւ բոլորովին յափշտակուած, իր տեսութեանց մէջ. «Հոս է, կ'աղաղակէ, անոր մեծութեան գաղտնիքը, հոս՝ անոր մարդկութեան առաջնորդ Փրկիչ ըլլալու հանգամանքը և հոս՝ անոր կարելի ամենաւելցուն աստուածայայտնութիւնը»...։ Ուրպիսի նախանձախնդրութիւն, թերեւ վասն Աստուծոյ, բայց ոչ ըստ Աստուծոյ և ոչ Աստուծով, վասն զի, մինչ ամէն ջանք ի գործ կը դրուի Յիսուսի մարդկութիւնը փրկելու, բարեկեղծ անոր վրայ մարդկութեան ամենէն աւելի ամօթալի կրքերն ու ցանկութիւնները, որոնք պարզաբար սկզբնական մեղաց հետեւանքներն են մեր մէջ բոլորովին ոտնակոխ կ'ըլլուի աստուածութեան իրաւունքները, շնորհելով միայն Որդեգործեան տիտղոս մը, հիմնայաթաղ ընելով փրկագործութեան խորհուրդը։ Բայց, ձգենք մենք ասոնք, յորում մէն մի պատգամ կամ վճիռ մէյ մէկ հայտնուի թիւններն են, քանի որ դիտումիս աստուածարանական տեսութիւն մ'ընել չէ, և բաւականանանք հարցումով մը միայն, ցուցնելու համար, թէ որքան անտեղի և մոլար է նման դաւանանք մը։ Մեղանչելը և մեղանչականութիւնը, մարդկային բնութեան այնքան էական մաս կը կազմէ արդեօք, որ առանց անոր մարդկային բնութիւնը անկատար ըլլայ, ինչպէս կ'ուզէ

1. Գրք զատուորաց, Թ. 14. — 2. Տես Հանգանակ Հաւատք, էջ 26-32. 2. Յովսէփ Գաթերեան, է վիճեա նա 1891.

եզրակացնել յարգելի յօղուածագիրը Յիսուսի համար. եթէ այն, ուրիմն Աղամ մեղանչելէ վերջ աւելի կատարեալ էր իր բնութեան մէջ քան առաջ, ուրիմն որքան մեղանչէ ոք, այնքան կատարեալ է. ուրիմն փրկագործութեան խորհուրդը հակառակութեան բոյն է, քանի որ կը զինէ զմեզ մեր բնութեան դէմ Ահա Փ. Մ. ի ստեղծած Հայաստանեայց Եկեղեցոյ հաւատքին ճշմարիտ եզրակացութիւնը:

Եզրակացութիւն մը, որմէ խուսափելու համար թերեւս կը հարցնէ նա ինքնիրեն, թէ նման քրիստոսարանութեան մէջ, ո՞ր կը Ֆիայ արդեօք Յիսուսի աստուածութիւնը. և զարմանալի սրատեսութեամբ, որ յատուկ է իրեն միայն, կը գտնէ նորէն «Արմատական տարբերարիւն մը բոլոր միւս ուղղափառ քրիստոսաբանութիւններէն» և դժուարին չէ անշուշտ նման արմատական տարբերութիւններ տեսնելը, կըր իրատունք կը համարուի, մեր ազգային դաւանանքը և պատմութիւնը եղծելէ վերջ, նոյն եղծարար ձեռքը խառնել նաեւ օտար դաւանաբանութեանց և պատմութեանց մէջ, փոփոխելով զանոնք ըստ կամս, երբ անոնք իր գործին չեն զար կամ հակառակ փաստեր են: Հետաքրքիր էլմէք գիտնալու թէ յարգելի Փրոֆեսորը ո՞ր արդեօք հանդիպած է թէ «Ուղղափառ դաւանաբանութեան համեմատ, աստուածային և մարդկային բնութեանց իրական միանշարժ (հասկնանք միացում) մը տեղի չունեցաւ Յիսուսի անձին մէջ, այնպէս որ խաչին վրայ բարձրացող Յիսուսի անձնն զատուած գացած էր, անոր մէջ ապրող և գործող աստուածային մասը»: Միթէ կ'անգիտանայ Փ. Մ. որ մի և նոյն այս Յուսան—Հոովմէական ուղղափառ եկեղեցին էր որ 381ի Կ. Պոլսոյ ժողովքին մէջ, Ապոլինարի դէմ վճռեց Քրիստոսի կատարեալ մարդկութիւնը. 431ի Եփեսոսի ժողովքին մէջ, Նեստորի դէմ, որ ի Քրիստոս կը զնէր աստուածային և մարդկային անձն, դաւանեցաւ ի Քրիստոս, աստուածային և մարդկային բնութեանց միութիւնը ի մի անձն Յիսուսին. և 451ին Քաղկեդոնի մէջ

ընդդէմ Եւտիքի, որ կ'ընդունէր մէկ բնութիւն միայն ի Քրիստոսս, խոստովանեցաւ երկու բնութիւն ի մի անձն Քրիստոսի:

Չզարմանանք Փրոֆեսորին նման եզրակացութեանց վրայ. որոնք շատ բնական են, քանի որ նա ձգած դաւանական և ազգային պատմութեան ակնանկիտ և հարազատ աղբիւրները, Նոր կտակարանն ու մեր Ս. Հարց գործերը, կը փոխանակէ զանոնք խորքականաց աստուածաբանական բառարաններով ու Փ. Կոնիւբերի «Քանալի ճշմարտութեան» թոնտրակեան աղանդաւորներու մէջ գրութեան հրատարակութեան հետ, ուր յարգելի հրատարակչին բոլոր ջանքը եղած է, անձնական տեսութիւններով, Հայոց եկեղեցին Որդեգրական ցուցնել:

Եւ ստուգու. Փ. Միսասեանի այս երկար յօղուածաշարքի ընթացքին, դժուարին է հանդիպլլի վկայութեան մը որ հարազատ աղբիւրէն առնուած ըլլայ, և այդ չէ՞ արդեօք Փրոֆեսորին մաղթանքը, երբ ցաւ կը յայտնէ, որ ամենուն մերձենալի չէ եղած Փ. Կոնիւբերի այս ոսկեղենիկ մատենար...:

Այս է ուրիմն Պարոն, այն ճշմարտասիրութիւնը, որուն կեղծ դիմակին ներքեւ կը կարծէք ծածկել ստութիւնը, եղծանելով, խեղաթիւրելով և պղտորելով յայտնեալ և պատմական ճշմարտութեանց ակնյայտի աղբիւրները: Թերեւս կ'անգիտանաք, և այդ իսկ մեծագոյն դատաստարտութիւնը չէ՞, որով կը հրապարակէք ձեր տղիտութիւնը:

Բայց միթէ կ'անգիտանանք և կը մոռնանք նաեւ, ձեր յօղուածին նախորդ սրեանկներու մէջ կրկնած ու երեքնած վճիռները, որոնց մէջ ուրանալով Յիսուսի ճշմարիտ աստուածութիւնը, որդեգրութեան տիտղոսով միայն կը գոհանայիք. կրկնելով միշտ, թէ «Ինչ որ Եղիշէ կ'ըսէ սուրբերու Աստուած անուանակոչութեան մասին... ձիշոյ այսպիսի իմաստով մըն է միայն որ աստուած կը կոչենք զՅիսուս». և հիմա զարմանալի պարծենկոտութեամբ մը, մի միայն ձեր մտացածին եկեղեցուն յատուկ

կը համարիք սրբասացութիւնը «որ իս-  
չեցարով»։ Թերեւս Յիսուսի աստուածու-  
թիւնը ուրացած ըլլալնուդ համար!...

Գրութեան վերջին երեք յօդուածները,  
չեմ գիտեր ինչ պատճառաւ, Ս. Գրքի  
անսխալականութեան վրայ կը դառնան,  
որ մեր նիւթէն դուրս ըլլալով, այսչափ  
միայն պիտի ըսենք, որ հոս եւս, իբրեւ  
Հայաստանեայց եկեղեցւոյ վարդապետու-  
թիւն ներկայացուածը, մեզի շատ ծանօթ  
Ռոդոսականաց վարդապետութիւնն է. և  
ցուալին այն է՝ որ կ'անգիտանաց հոս եւս  
թէ ուզգափառ եկեղեցին ինչ կը հասկնայ  
Ս. Գրքի անսխալականութիւն ըսելով։

Ահաւասիկ այն բացարձակ ճշմարտու-  
թիւնները, որոնք «Անժխտելի սպացոյց-  
ներու վրայ հիմնուած էին, և պատմա-  
կան ո՛ր և է լուրջ առարկութիւն կարելի  
չէր յարուցուիլ անոնց դէմ»!... Թերեւս  
դաւանական և պատմական ո՛ր և է հիմ  
չունենալնուն համար։ Վասն զի, հակա-  
ռակ որ յօդուածաշարքին, Ռոդոսականու-  
թիւնը կը դասուի ուզգափառ եկեղեցի-  
ներու հետ, իրականին մէջ Փրոֆեսորի  
ջանքը որիչ ըսն է եղած, եթէ ոչ մի  
քանի բողոքական դաւանաբանութիւններ  
իրար խոսնելով, նոր եկեղեցի մը ստեղ-  
ծել, և անոնց վրայ մի ըսնի պատմա-  
կան զէպքեր ու վկայութիւններ անկապ  
կերպով հոս ու հոն կցելով, իրաւունք հա-  
մարած է կոչելու զայն «Հայաստանեայց  
հարազատ եկեղեցի»։ Առ այս կը բաւ մեզ  
յիշել հոս, յօդուածին վերջին սխանակե-  
րուն մէջ Հայաստանեայց եկեղեցւոյ էրդայ-  
րակցութեան կոյր որ ուրիշ ըսն չէ ան, եթէ  
ոչ, կոչ մը ի Ռոդոքականութիւն։ Ըսենք սա  
խօսքերը, որոնք Փրոֆեսորին սրտին հա-  
րազատ արտայայտութիւններն են. «Երբ  
Հայաստանեայց եկեղեցի, կ'ըսեմ, ոչ  
միայն Առաքելական եկեղեցին կը հասկնա՛յ,  
այլ նաև Անտարակալներ»։ կոչելով այս  
երկուքը քոյր եկեղեցիներ!... Այս է  
ահա Փրոֆ. Մինասեանի Հայաստանեայց  
հարազատ եկեղեցին։

Եւ հոս կը կնքենք մեր այս համառօտ՝  
ի սէր ճշմարտութեան զրոյմած տեսու-

թիւնները. մաղթիրով ի սրտէ, որ մի ան-  
գամ ընդ միշտ դադրին նման յօդուածնե-  
րու շարքը, կրօնական խնդիրներու մասին,  
որոնք յօդուածագրին անունը վարկաբեկե-  
լէն զատ ուրիշ նպատակ չեն ծառայեր։

Հ. Խ. ՎՐԹԱՆԿՍԵԱՆ



### ՀԱՍՒՏՅՔԻ ՅԱՌՈՋԱՊԱՀԸ

Ո՛չ մէկ տարակոյս որ՝ ցուի ու արիւնի  
մէջ գալարուող ու տանջուող մեր ցեղը, թէ  
նախաքրիստոնէական եւ թէ յետ քրիստո-  
նէական շրջաններուն, իր պատմութեան եր-  
կար էջերը փոթորիկներով, սարսափելի մըր-  
րիկներով, աւերածով ու քիչ անգամ միայն  
փառքի յիշատակներով լեցուց։ Ռազմա-  
տենչ գաղափար սիրելի էր հեթանոս հին  
Հայութեան. քրիստոնէութեան Մայր Հայ-  
րենիքի մէջ մուտքը, մանաւանդ գաղափա-  
րական նոր կրօնը իբր պաշտօնական կրօն  
ընդունուիլը, ներշնչման անսպառ աբրիւր  
մ'եղաւ, որուն առջեւ անհունօրէն տարա-  
ծուող աւազանին մէջ, ցեղին բոլոր դիւցազ-  
ները սրբուցան ու հայրենիքի սէրը անոնց  
վրայ գեղեցիկ գոյներով պատմուածաններ  
ձգեց։ Յեղը այդ աւազանէն ներս նայած  
պահուն, հոն ինքզինքը միայն տեսաւ, այն-  
քան հարազատ, ինչպէս իրական հայելին  
դիմքը դիտողին համար։

Իրարու բնական յա՛րորդներ եղող դարե-  
րը աւելի խորացուցին աւազանը եւ զայն  
ընդարձակեցին, այնքան որ ցեղը իր բովան-  
դակ անցեալովը կարենար պարունակուիլ  
անոր մէջ, եւ ինչ որ հայրենիքի յատուկ  
էր, դիւցազնութիւն, գեղարուեստ եւ գրա-  
կանութիւն, դուրս շնացին անոր նախուն  
շրջապատէն։ Հակառակ Հայութեան ան-  
հնարին տառապանքին, մղուած անհաւատար  
կութիւններուն, դիւցազնական գմայլելի ոգու-  
րումներուն եւ համոզուած ու քրքացած նա-  
հատակութեանը այս ցեղին, ազգային բոլոր  
մաքրափայլ աւանդներուն, սրբութեանց եւ  
նուիրակոտ նշխարներու շտեմարան այս ան-  
յատակ աւազանը Հայ Համատարած եղեանի